

տոյց Ռուսաց բանակին, ընդհանուր սպարապետին հրամանները կենդանի ձայնով նոյն վայրկեանին առ այլ և այլ գորագլուխները տանելով: Անյուշտ քիչ ժամանակէն համաշխարհական պիտի

ըլլայ այս նորահնար գործին, որ ձեռքն պարզութեամբ և գործածութեան զիւրութեամբ՝ գիտնոց և տգիտաց հաւասարապէս մատչելի է:

### Հ Ե Ռ Ե Լ Ե Կ Տ Բ Ա Ց Ո Յ Յ Գ Ո Ր Մ Ի

Յետ հնարելու ձայնից փոխադրութիւնը մղոններով հեռուն հեռախօս գործւոյն միջնորդութեամբ, կարգն հասաւ փոխադրելու հեռուն նաև խօսողին կենդանագիրը: Այս նոր հրաշալիքն ալ կ'ըսուի թէ կատարեր է նոյն վերոյիշեալ կրահամ Բէլ, հեռելեկտրացոյց (téléscope) գործին հնարելով: Ի՛նչ որ հեռախօս գործին կը կատարէ լսելեաց նկատմամբ, նոյնը պիտի կատարէ հեռելեկտրացոյց գործին տեսանելեաց վրայ: այսինքն ինչպէս որ հեռախօս գործին կը փոխանցէ ձայնն երկրիս մէկ կիսագնտէն միւս կիսագնտ, այսպէս ալ պիտի փոխանցուին անձանց և առարկայից պատկերները. այնպէս որ կարելի պիտի ըլլայ աշխարհքէ աշխարհք զիրար տեսնել, և կամ մանաւանդ կարելի պիտի ըլլայ տեսնել որ և իցէ քաղաք մը, որ և իցէ մեծագործ շէնք մը ու ճարտարագիծ նկար մը և ընդօրինակել զայն: Այս ամենն երազ կը կարծուին. բայց ինչպէս որ կը հաւատան ամերիկացի իրագիրը, զանոնք բոլորն ալ յարդիւնս բերեր է կրահամ Բէլ և կը խոստանայ հեռախօս ու հեռելեկտրացոյց գործեաց միաբանութեամբն յագեցունել թէ տեսանելիքն և թէ լսելիքը. որով ոչ միայն կարելի պիտի ըլլայ խօսակցիլ հեռաւոր սիրելեաց և բարեկամաց հետ, այլ նաև լսել անոնց ձայնը, տեսնել անոնց զէմքը և վայելել անոնց քաղցր ժպիտը: Եւ ոչ այսպի միայն, այլ և աշխարհիս ծայրը կենալով լսել Բարիլ ներկայացուած տաղերգութիւն

(opéra) մը, և միանգամայն տեսնել դերասանները թատերաբեմին վրայ, կամ հանդիսականներն իւրաքանչիւրն իրենց տեղը:

Հեռելեկտրացոյց գործին ալ, ինչպէս հեռախօս գործին, կը հիմնուի ելեկտրական փոխանցութեան վրայ: կը բաղկանայ տեսաբանական երկու սենեակներէ՝ մէկն ելից կայարանը, միւսը մտից կայարանը: Այս սենեակներն իրարու հետ կապուած են շատ մը մետաղական նուրբ թելերով ըստ պատշաճի մէկմէկու յարմարցուած: Ելից սենեկին առաջին ու ներքին կողմը անտեսանելի թելերու ցցուած ծայրերովը ծածկուած է, որոնք միանալով կը կազմեն մակարդակ մակերևոյթ մը: Եթէ այս մակերևութին զիմացը մը և իցէ առարկայ մը դրուելու ըլլայ, և թէ որ այն առարկային ձևոց ու գունոց մանրամասնութեանցն համապատասխանող լուսաւոր թրթռմունքը ազդելու ըլլան հազորդիչ ու ելեկտրական հոսանքին փոխանցիչ թելերուն իւրաքանչիւրին վրայ, այն թրթռմունքն յար և նման կ'արտադրուին թելերուն միւս ծայրը:

Առաջին փորձերն Ամերիկա եղեր են, և տեղական լրագիրք կը հաստատեն թէ կատարեալ յաջողութեամբ փոխադրուեր են կենդանագիրք մղոններով հեռուն. բայց պէտք է սպասել այս գործւոյն ճիշդ ստորագրութիւնը տեսնելու, որպէս զի հաւատալի ըլլայ անոր զիւտը: